

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

57. ՀԱԿԱՌԱԱԿՈՐԴԻՔ. ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱԼՆ. ՈՒՂԻՋՐԵՆ քրիստոնէական այս վարդապետութեան գէմ երեւցած են հակառակորդներ, որոնք երրորդութեան վերաբերմամբ իրենց մոլորութիւններուն խառնած են չաեւ մոլորութիւններ Քրիստոսի բնութեան ժաման: Երրորդութեան քրիստոնէական վարդապետութիւնը իր լրումը կը զտնէ Քրիստոսի Աստուածութեան մէջ: Քրիստոս Աստուածոյ մարդացեալ Որդին է, ու Երրորդութեան եւ Մարդեղութեան վարդապետութիւնները անընդան են իրարմէ: Այնպէս որ հակառակորդները անիտուքի մէկէն մէկուն մէկուն կը տանին իրենց մոլորութիւնները:

Կորինթեաններն ու Խոնեանները հնագոյններն են որ Երրորդութիւնը կ'ուրանան, ուրանաւոյ Քրիստոսի Աստուածութիւնը. իրենցմէ հաք երեւցան Նայիզոս Եղեսացի և Սարէլ Լիրիացի, ու Սարէլեանց անունը ընդհանրացաւ Գ. Դարու մէջ՝ Երրորդութիւնը ուրացողներու մրայ: Ուրիշներ եւս երան անոց Լուսէն, ինչպէս Թէուոսոս և Արտմոն, որոնք իրենց հետեւողները ունեցան: Բայց Երրորդութիւնը ուրացողներուն զլուխը եղաւ Պօլս Սամոսացի, որ երեւցաւ Գ. Դարու վերջին կիսուն ու ճանչցուեցաւ ուետ Պաւղիկեանց կամ Սամոսատեանց. Չորրորդ Դարու սկիզբը երեւցաւ Արիսո Աղեքսանդրացի, որ նախ քօղարկեալ կերպով հաստատելով Աստուածոյ Բանին Աստուածութիւնը, յետոյ քօղը մերկացնելով յայտնապէս քարոզեց մոլորութիւնը և պարագլուխ կանգնեցաւ Արիսուն կամ Արիսոսական աղանդին: Նիկույ Ա. Տիեզերական Սուրբ Ժողովը դաստապարեց Արիսոսի մոլորութիւնը, հաստատելով յունարէն «օմօւլիուն» բառը իրեւեւ նրանաւող Մարդացեալ Բանին ճշմարիս Աստուածութիւնը, զոր Հանգանակին Լուսաւորչ-

Հան առաջին թարգմանութիւնը բացատրեց շնոյն ինքն ի բնութեանէ Հօր» խոռքով, իբր թէ ըսէր «ի նոյն ինքն ի բնութեանէ Հօր» իսկ չարականին մէջ ունինք նաև ըսումծ «միշտ համագոյակից ընդ Հօր եւ Հոգւոյն»: Բայց որպէս համեմատելու «ուղիա» բառը տիբառէս «էութիւն» կը նշանակէ, ուստի հարկ է որ ըսնէք թէ Նիկույ Ժողովը դաւանեցաւ թէ Որդին միւնչոյն ընութիւնը ունի Հօրը հետ, միւթեամբ ընութեան եւ գանգանութեամբ անձնաւութեամբ:

Կարծելով թէ պիտի կարենան տկարացրնել Ժողովին նզովքը, Կեսարիսուեաններ եւ Եւսերեաններ «օմօւլիուն»ը փոխեցին «օմիուլիուն»ի, որ կրնայ թարգմանուիլ «նմանադոյակից»: Իսկ Արիսոսականները քիչ կամ շատ փոփոխութեամբ կազմեցին Եւսերեանց, Արեւեանց, Եւնամեանց, Անամեանց, Փոտինեանց, Ակակեանց խումբերը, որոնք սակայն չկրցան վնասուի Նիկույական հաւատացին:

58. ԳԱՐՉՉԵԱԼ ՀԱԿԱՌԱԱԿՈՐԴԻԿՆԵՐ. Այն առեն Մակեդոն կ. Պոլացի, Բողովի Որդույն Աստուածութեան հարցը, մաքսաւցաւ Հողուոյն Աստուածութեան գէմ, եւ զրուխ եղաւ Մակեդոնականներուն կամ Հոգեմարտներուն: Բայց ինքն ալ նզովուեցաւ Պոլոյ Տիեզերական Ս. Ժողովին ու այնուհետեւ Եկեղեցին վերցուեցան Երրորդութեան գէմ մոլորութիւնները, եւ միւյն վերջին ժամանակներու էր որ Բողովականաց մէջէն ամանք ուղեցին նոյն մոլորութիւնները մէջտեղ ըերեւ:

Է. Դարուն երեւցան Եսաստուածեան կոչուածները, որոնք Աստուածութեան մէջ անձերուն զանազանութիւնը բերին մտցուցին Աստուածութեան կութեան մէջ եւս, բայց

անոնց մոլար վարդապետութիւնը երկար չը-
տեւց :

Չենք յիշեր հսո Ազգովինարեանները և
նեսուրականները կամ իրենց նմանները, ո-
րոնց նպատակակիցոր չէր Երրորդութեան
վարդապետութիւնը, այլ՝ Աստուածութեան
և մարգկութեան ի Քրիստոս միաւորութեան
վարդապետութիւնը։ Ասոնց մասին պիտի
արտայրյառափենք՝ երբ մարգեղութեան մա-
սին խօսինք :

Ընդդէմ այն բարոր մոլորութիւններուն,
որոնք որեւէ կերպով կ'ուրանան Երրորդու-
թեան խորհուրդը, պարտինք հաստատել թէ
Աստուածութեան մէջ երեք ևն անձերը, թէ
երեք անձերէն խրաբանչեւը կատարեալ
Աստուած է, և թէ Որդին ծնունդ է Հօր, և
Հոգին բղխում է Հօրմէն :

արին, և երեքին մի Լի»։ Այդ համարը մէնք
ալ ունինք, բայց առանց յերկրի բառին։ Լո-
տիններ կ'աշխատին ցոյց տալ թէ այդ համա-
րը խարդախեալ օրինակներու համեմատ ջրհ-
ջուած է արեւելեայց օրինակներէն, և կամ
երկու համարներուն նմանավերջ աւարտիլր
առիթ ուուած է զրչութեան սխալանքի մը։
Ինչ որ ալ լինի քննարանութեան վճիռը այդ
համարին գուերականութեան մասին, սուու-
զիւ Երկրորդականոնն է ան, ու մեր բնոտիք օ-
րինակներն ալ չունին։ Հետեւարար և չառ
ուզից պիտի շրջար որ քրիստոնէուկան մար-
դապետութիւններուն ամենէն կարեորը մէնք
հաստատել ուղինք միմէլի փաստով մը։
ուուի և պատշաճ իր համարենք մէկդի բ-
նել այս համարին հորցը և անկէ քաղուելիք
ապացոյցը։

59. ՎԿԱՅՈՒԹԻՒՆՅԹ ՅՈՎՃԱՆՅՈՒԹՈՒԴ-
ԹԻԿՆ. Երրորդութեան խորհուրդին իրեւ ա-
մէնէն յայտնի բացարարութիւն նկատուած էն
ու սառները. «Զի Երեք Են, որք մկային յեր-
կինու. Հայր, Բանն և Հոգին Սուրբ, և Ե-
րեքին մի Են» (Ա. Յովէ. և 7)։ Այս խօսքով
մէկ կողմէ կ'արտայարուի անձերուն Եր-
րորդութիւնը՝ «Երեք Են», և միւս կողմէ
կութեան միութիւնը՝ «մի Են», ու Երեք ան-
ձերը իրենց անուններովն ալ կը յիշուին.
«Հայր, Բանն և Հոգին Սուրբ»։ Պէտք է
զիտնալ սակայն թէ այս խօսքը զրեթէ բոյո-
րմին չկայ Ս. Գրոց հայ և յոյն սառարա-
զոյն հին օրինակներուն մէջ, և կը զանուի
լատինական այն օրինակներուն մէջ, որոնք
Ափրիկան Եկեղեցւոյն կը պատկանին, և
որոնցմէ և որ լատինական այժմու օրինակնե-
րը ևսանգով կը պաշտպաննեն գայն։ Անկէ է
նաև որ Ասկան Վարդապետ առնելու մացու-
ցած է իր ապազրած Աստուածաշունչին մէջ,
և անկէ է որ տարածուած է աղջին մէջ մեր-
ջին ապազրութեանց միջոցաւ ևս։ Լատին-
ները շատ կը ճշնդին հաստատել այս համարին
գուերականութիւնը՝ արտաքին քննադատա-
կան փաստերու զիմելով և բարձրացնելով
Ափրիկան Եկեղեցւոյն Հեղինակութիւնը,
ինչպէս նաև յառաջ բերելով խօսքին կար-
դրոց, ուր յաջորդ համարը կը կարդացուի. «Եւ
Երեք են որք մկային յերկրի. Հոգին, ջուր և

60. ՎԿԱՅՈՒԹԻՒՆ. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԲԱ-
ԽԱՉԵԽԵՆ. Բայց բացայար և աներկրոյի-
թի կ փաստը զոր կը բաղենք Քրիստոսի խօս-
քին. «Ցնացէք այսուհետեւ, աշակերտեցէք
զորմնայն հեթանոսու մկրտոցէք զնոսա յո-
նուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ» (Մթթ. Իթ. 19)։ Յստակօրէն յառաջ բերուած
են հսո Երրորդութեան Երեք անձերուն ա-
նունները՝ Հայր, Որդի և Հոգի. Երեքին զա-
նազանութիւնը կ'արտայարուի «» շաղկա-
սով, խակ Երեքին միութիւնը՝ «յանուն» ե-
ղոկան բառով, որոյհետեւ եթէ Երեքը մի շր-
ինէին ու Երեքը մէկ անուն չունենային,
կամ՝ «յանուն» բառը իւրաքանչիւրին առջեւ
որիտի կրկնուէր, և կամ Երեք անուններուն
զումարեալ ձեւը պիտի զրցէր «յանուան»
յաղնականը։ Յայտնի է թէ Երբ «անուն» բա-
ռոր զործածուած է պարզապէս ցոյց առյու-
համար մէկու մը սառորդութեանց կամ կո-
րուցութեանց լրումը, կը նշանակէ անոր զո-
րութիւնը, ինչպէս երբ Պետրոս կ'ըսէ. «Յա-
նուն Յիսուսի նազարիցւոյ արի և զնա» (Փորձք. Գ. 6)։ Հսո կը հասկնայ Քրիստոսի
զօրութիւնը, խակ զօրութիւնը Երբ կարողու-
թեանց և սառորդութեանց իրը լրում կը նր-
կատուի՝ էսութիւն է ևս ոչ թէ խոկութիւն։
Հետեւարար էսութեան միութիւնն է որ պար-
զապէս կը պարունակուի այդ «յանուն» բա-
ռին մէջ, խակ Երբեւ զանազանութիւն Ենթա-

կայութեանց կամ անձերու՝ կը պարունակուի Հօր և Արդույ և Հոգույն Արրոյ» շաղկապեալ ձեւն մէջ:

61. ՎԱՐՅՈՒԹԻՒՆ. ՓիլիՊՊՈՍԻ ՀԱՅ-ՅՈՒՄԵՆ. Աւրիշ փաստ մը եւս ունինք Քրիստոսի այն խօսքերուն մէջ զորս բառ վերջին ընթրիքի կատակով, մանաւանդ եթէ իրարու հւարարա բազգաւանք զանազան խօսքերը. «Ասէ ցնա Փիլիպպոս, Տէր, ցոյց մեզ զՀայր՝ եւ շատ է մեզ: Ասէ ցնա Յիսուս, այսամի ժամանակու ընդ ձեզ եմ, եւ ոչ ծանհար զիս, Փիլիպպէ. որ Էտեսն զիս՝ Էտես զՀայրն, եւ զու զիա՞րդ ասես ցոյց մեզ զՀայր: Ո՞չ Հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է» (Յովէ. ԺԴ 8—10): «Եսո ազաւեցից զՀայր, եւ այլ միսիթարիշ տացէ ձեզ, զի ընդ ձեզ յր հակացէ ի յաւիտեան, զՀոգին ձշմարտութեան, զորս աշխարհու ոչ կարէ ընդունել» (Յովէ. ԺԴ 16—17): «Բայց յարժամ Էկիսցէ միսիթարիշն զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին ձշմարտութեան, որ ի Հօրէ ելանէ, նա մկայեցէ մասն իմ» (Յովէ. ԺԷ 26): «Եմի ի Հօրէ եւ Եկի յաշխարհ, դարձեալ թազգում զաշխարհ և երթամ առ Հայր: Ասեն ցնա աշակերտքն. ահա արդ յայտնութեամբ խօսիս եւ առակ եւ ոչ մի ինչ ասես, այժմիկ զիստեմք եթէ զիստե զամենայն, եւ ոչինչ պիտոյ է՝ Եթէ որ Հարցանցից զքեզ. յայտմիկ Հաւատամք եթէ յԱսուուծոյ ելեր» (Յովէ. ԺԶ 28—30):

Արդ, Երբ այս վկայութիւնները համանականացն առնենք եւ իրարու հւարար բազգաւանք. կը քաղենք նախ երեք անձնաւորութիւնները, թէ իրական եւ թէ զանազանեալ իրարիք: Երիբորդ վկայութեան մէջ կը զանազանուին «Ես», «Հայր», «այլ միսիթարիշ»: Միւնայն երեք զանազանեայնները կան նաև Երրորդ վկայութեան մէջ, «միսիթարիշն», «Ես» եւ «Հայր», որով անձերու երրորդութիւնը անուրանալի է:

Երեք անձերուն առնչութիւնները կը բացարուին «Ելումներով»: Իրեն Համար Երսէ. «Ելի ի Հօրէ», ու Հոգին Համար Երսէ. «Որ ի Հօրէ Ելունէ»: Այդ Ելումը բառելում կամ դէպի զուրս եղելութիւն չէ, որ է սկզբնաւորութիւն՝ ներսը կատարուած, որով կը Հասկցուի երեք անձերու մի-

ջեւ էութեան եւ բնութեան տարրերութիւն չկայ, այլ միայն ենթակայութեան: Երեքին միեւնայն բնութեանն լինիլը կը պարզաբանուի նաև առաջին վկայութեան մէջ, ուր Փիլիպպոսի՝ «ը Հայրը եւ Հայր յիս է»: Մէկուն՝ միւսին մէջ լինելու կատարեալ փոխադարձութիւնը կը հնացանէ փոխարերեալ ասացուածքի ամէն կատակած, որովհետեւ ասացուածքները չէին կրնար նոյն փոխարերութեամբ փոխադարձութիւնը կը հաւատ համար իմաստ իմաստութեան իմաստութեանի շրջային:

Վերջապէս, առաքեալներն անդամ որոնք Քրիստոսի խօսքերուն կ'ունկնդրեն, կը յրեկային թէ փոխարերական չեն այդ խօսքերը, քանի որ կը հաւատան թէ «արդ յայտնութեամբ խօսիս, եւ առակ եւ ոչ մի ինչ ասես». ու այնքան՝ որ խօսքին այդ պարզութիւնը անոնց ի Քրիստոս հաւատքին վկաս կ'ըլլայ «Եթէ յԱսուուծոյ Ելեր»:

62. ՅԱՐՅՈՒ ՓԱՍՏԸ. Աւրիշ փաստ մը կը կազմէ Բարսեղ Կեսարացին Հետեւեալ երեք վկայութիւններէն. «Եւ եղեւ յամին յարում մնաւ Աղիս արքայ, տեսի զՏէր նստեալ յամու բարձրութեան եւ վերացելոյ, եւ իր տունն փառօք: ...Եւ լուայ զրարբած Տևոտն որ ասէր Երթ եւ առա ցժողովուրզն ցայն, յաելով լութիք՝ եւ մի՛ իմաստիք, եւ տեսնելով տեսնիք՝ եւ մի՛ զիստանիք: Զի թանձրացաւ սիրո ժազարդեանդ այզորիկ եւ տեխնջոր իւրեանց ծանունու յուան, եւ զաւ իւրեանց կափուզին, զի մի՛ երբեք տեսանիցեն աչօք, եւ յունցեն ականջօք, եւ իմանացեն սրտիք, եւ զանացցեն եւ րժէկեցից զնոսու» (Յառաջ Զ 1, 8, 9, 10): «Եւ այնչափ նշանաւրարեալ էր (Յիսուս) առաջի նոցա, եւ նոցա ոչ Հաւատային ի նա ... մասն այնորիկ ոչ կրթին Հաւատալ, զի միւսանզամ ասէ Եւայր, թէ կուրացոյց զաշու նոցա եւ ապշեցոյց զիբրս նոցա, զի մի՛ տեսնեն աշօք եւ իմաստիքն սրտիքն յանուան զնոսու: Զայս ասաց Ենայի, զի ետես զիստանդ նորս եւ խօսեցաւ վաւն նորսա» (Յովէ. ԺԷ 37, 39, 40, 41): «Յասէն Պօղոսի բան մի, թէ բարուք խօսեցաւ Հոգին Սուրբ ի ձեռն Ե-

սայմայ մարզաբի առ հարսն մեր և առէ . երթ առ ժողովուրդն եւ աստացեա . լսելով լր-
ւիջիք՝ եւ մի՛ խմաչիք, եւ տեսանելով տհա-
ջիք՝ եւ մի՛ տեսջիք, զի թանձրացաւ սիրա-
ժողովրդնան այնորիկ եւ ականջօք իւրեանց
ծանր լուսն, եւ զաշո իւրեանց կապոցին,
զի մի՛ երթիք տեսցեն աչօք, եւ ականջօք լր-
ւիցեն եւ օրտիւք խմացին եւ զարձցին եւ
բժշկեցից զնոսա» (Գործ Ար. 25-27) :

Այս երեք մկայութիւններուն մէջ նոյն աստուածասաս պատգամներն են որ յառաջ բերուած են Եսայիէն, Յովհաննէսին եւ Պո-
ղոսին, սակայն Եսային նոյն խօսքերը Հօր Աստուածոյ համար կը զնէ, Յովհաննէս կը մեկնէ իրը Յիսուսէ բառուած, իսկ Պօղոս՝ իրը Մ . Հոգիէն խօսուած : Ու կարելի պիտի չըր-
լար կատարել այս փախանակութիւնները, եթէ երեքին մէջ չլինէր նոյնութիւնն Աստուա-
ծութեան եւ էութեան, իսկ տեղի պիտի չու-
նենար զանազանեալ անուանակոչութիւնն՝ ե-
թէ չլինէր Ենթակայութեանց զանազանու-
թիւն :

63. **ՓԱՍՏ ՊՕՂՈՍԻ ԽՕՍՔԵԲԻՆ . ԵՐՐՈՐ-
ԴՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՐ ՅԱՅՄՆԱՎՀԱ ՐԱՑՈՒ-
ՐՈՒԱԾ ԱՆԻՄՆՔ ՆԱԽ Պօղոսէ, ՈՐ Կ'ԻՐԱՀ . «Ճ-
ՐՆՈՐԴՔ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ
սէրն Աստուածոյ եւ Հաղորդութիւն Հոգւոյն
Արրոյ բնի ձեզ ամեննեսին» (Բ. Կորնթ. ԺԳ.
13) : Հոս ոչ միայն կը զանազանուին երեք
անձերը՝ Քրիստոս, Աստուած եւ Հոգի, ո-
րոնք են Որդին, Հայրը եւ Հոգին Սուրբ, այլ
եւ խրաֆանչուրին կը վերապրուին զործեր,
աստուածային զօրութիւնն, զէպի մարդիկ չը-
նորհք, սէր, Հաղորդութիւն . ու այս երեք
զործողութիւններն են որ իրարու զալով կը
կարդին մարդկային փրկութիւնը :**

Պօղոս դեռ ուրիշ շատ խօսքեր ալ ունի, ո-
րոնք Երրորդութեան նոյն խորհուրդը կ'ար-
տայայտեն . անոնցմէ մի քանին միայն յա-
ռաջ պիտի բերենք հոս : «Թէպէտ եւ բաժինք
չնորհաց են, այլ Հոգի նոյն է : եթէ բաժինք
պաշտամանց են, այլ Տէր նոյն է : եթէ բա-
ժինք յաջողութեանց են, այլ Աստուած նոյն
է, որ յաջողէ զամենայն յամենայն» (Ա. Կորնթ. ԺԲ. 4-6) : «Աղաջեմ զմեղ եղրարք, ի
ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ
սիրով Հոգւոյն, պատերազմակից լինել ինձ

յաղոթո վասն իմ առ Աստուած» (Հառմ. ԺԵ.
30) : «Իսկ յորդամ քաջցրութիւն եւ մարզա-
սիրութիւն Փրկչին մերոյ Աստուածոյ յայտ-
նեցաւ, ... նորոգութեամբ Հոգւոյն Արրոյ
զոր ենեղ ի մեղ առասութեամբ ի ձեռն Յի-
սուսի Քրիստոսի փրկչին մերոյ» (Տիր. Պ.
4-6) : Այս մկայութեանց մէջ ահա միշտ կը
խօսուի մի միակ աստուածային զործողու-
թեան մը մասին : Սակայն Ենթակայութեամբ
անոնք միշտ երեքի բաժնուած են՝ Հոգի, եւ
Տէր, եւ Աստուած, — Աստուած, Հոգի եւ
Քրիստոս, որոնք հաստատալիք ցոյց կու-
տան Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն նոյն եւ մի
Երրորդութիւնը : Նոյնը ցոյց կու տան նաև
Պետրոսի խօսքերը . «Էսա կանուխ զիտու-
թեանն Աստուածոյ Հօր, որբութեամբ Հոգ-
ւոյն, ի հնագանդութիւնն եւ ի հնդումն ար-
եանն Յիսուսի Քրիստոսի» (Ա. Պետր. Ա. 2) :

Հոս յառաջ բերենք միայն այնպիսի մկա-
յութիւններ, որոնց մէջ կը խօսուի երեք ան-
ձերուն մրայ միանգամայն, եւ որոնք աւելի
յատակ են իրենց իմաստներուն մէջ, եւ ի բաց
թուուցինք անոնք՝ որոնց մէջ միտին Որդիին
կամ միմիայն Հոգին մասին կը խօսուի :
Չանոնք պիտի տեսնենք՝ երբ անձերուն մա-
սին առանձինի խօսինք : Ի բաց թուուցինքնահ
այն տեղերը որոնց մէջ մեկնութեան եւ մի-
ջանկեալ ցուցմունքներու պէտք կար, ինչպէս
Յորդանանու և Սուրբ Լեռն յարոնութեանց
մէջ, որմէն կատար յարու բերուածները բաւա-
կան են արգին, եւ համաստութեան համար
կարեւորագոյններն է միայն որ կ'ուղենք
յարոնել :

64. **ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆ ԲԱՌՈՒՆ ՆՈՐ ԸԼԱ-
ԼԵՆ . Հակառակորդները կ'առարկեն թէ Եր-
րորդութեան կամ Ենեակութեան եւ կամ Ե-
րեց անձանց բառ չկայ ոչ Աւետարանին մէջ
եւ ոչ ալ Առաքելոց մօտ . այս պատճուաւ ալ
կ'իրեն թէ ինչպէս անունը՝ նոյնպէս եւ վար-
դապետութիւնը նոր է եւ ոչ թէ քրիստոնէա-
կան յարոնութիւն :**

Ասոյդ է թէ յիշատակոււած այդ անուննե-
րը չեն զանուիր Ս. Գիրքին մէջ, եւ առաքե-
րական զարու մերջերն է որ սկսած են լինել
որոշեալ վարդապետութեանց որոշիչ անուն-
ներ . բայց քրիստոնէական վարդապետու-

թիւնները ոչ անուանակոչութիւններով եւ ոչ յայտնութեամբ քարոզուած են սկիզբէն, այլ միաբար և իմաստով քարոզուեցան անոնք իրենց էութեան մէջ. Էտկանը վարդապետութիւնն է եւ ոչ անուածը՝ որ կրնայ պէտքին համեմատ տրուած ըլլալ, եւ արուելէն ետքն ալ նորէն փոփոխութեան ենթարկութիւլ: Աստուածութեան միաթեան մէջ Երեք անձնաւորութեանց դանարանութիւնը — այս է րուն վարդապետութիւնը՝ որ կրնայ ալ առանց որակիչ անունի մնալ. ու մենք արդէն ակերպիցինք թէ էութիւն, բնութիւն, անձնաւորութիւն եւ այլն բառերը անխորարար ալ գործածուած են. մենք մէկ էութիւնը Երեք անձներով կր զաւանինք, ուրիշներ եղած են որ մէկ անձի մէջ Երեք բնութիւն զբած են՝ սակայն հաւկցած են մեզի նման. այնպէս որ անունի կադութիւնը եւ փոփոխութիւնը ոչ մէկ կերպով կր պակսեցնէ վարդապետութեան իմաստը:

65. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. ՄԿՐՏՈՒԹԵՈՂՆ ԶԵԽԵՆ ԴԵՄ. Կառարկեն նաև մկրտութեան «Յանուն Հօր» և Արգույ և Հոգույն Սրբոյ» մէւն դէմ, ուսկից քաղեցինք մենք վարդապետութեան ասածին ապացոյցը, եւ կ'ուզեն Հայր բառը մեկնել իրեւ Աստուած, և Հայր մարդկան. Արդի բառը մեկնել իրեւ Քրիստո Մեսիան, և Հոգի բառը՝ իրեւ զօրութիւն Աստուածոյ: Իրը թէ Քրիստոս բաել ուզած ըլլար թէ մկրտութիւնը պէտք է կատարուի յանուն Աստուածոյ, բայ հաստատութեան Քրիստոսի, եւ արգիւաւորուի զօրութեամբն Աստուածոյ: Սակայն ոչ միայն նոր և անգօր է այդ մեկնութիւնը, այլեւ բանազրութիւն: Քրիստոսի խօսքին կադութիւնը պարզ է. «յանուն»ը նոյն յարարերութեամբ է Երեք հետեւոց կոչումներուն հետ. ինչպէս կ'ըսուի «Յանուն Հօր», նոյնպէս եւ կ'իմացուի «Յանուն Արգույ» և չէ հար Արդին եւ անունին միջն իմանալ ուրիշ յարարերութիւն քան ինչ որ կայ Հայրին եւ անունին միջն. իսկ Հոգին մէջ զօրութիւն իմանալը ըոլորդին ապացուած է, վասնզի արդէն «անուն»ը իրը գործունեայ բան մը՝ զօրութիւն միայն կը հշանակէ: Ա. Գրոց մէջ շատ են այն զէսքերը (սրոնցին ամանք յառաջ բերենք արդէն եւ ուրիշներ պիտի բերենք իրենց կարգին), ու-

րոնց մէջ Արդին եւ Հոգին կը տեսնուին իրեւ զործող անձեր, ինքը Քրիստոս Հոգին կը կոչէ «այլ մխիթմարիչ» որ «ուսուցէ». ու այս երկու պարագաները յայտնապէս ենթակայութեան մասին կը խօսին եւ ոչ թէ յատկութեան մասին, զի արդէն յատկութիւնը տուած է «յանուն»ը բառին միջնցաւ. ուստի եւ իրեւ երեք զանազանեալ ենթակայութեանց պէտք է ուզգուած հասկնալ Քրիստոսի խօսքերը:

Բացասութիւնը՝ զոր հակառակորդները կը զնեն մկրտութեան եւ Պօղոսի սա խօսքին մէջն «Եւ ամէնեքին ի Մագուէս մկրտեցան, յամոն եւ ի ծովն» (Ա. Կորնթ. Ժ 2) աւելի նրանաւաւը է մէր խօսքերուն, քանիդ ի զուրչ որ լամած է առաքեալը թէ մկրտուեցան Մագուէսի, ամպի եւ ծովու անունով, որպէս զի շշիմուի նուիրագործեալ խօսքերուն իշտառին հետ. ան փոխարերարար կը խօսի, և երեքն ալ յայտնի ու պատմական են. Մովսէսի՝ առաջնորդը ժողովուրզին, ամպը՝ այն որուն ներքեւ էին անազատին մէջ, իսկ Կարմիր Ծովը այն՝ որուն մէջն անցան Եղիպտոսէ երած ատեն: Իսկ այս ամէնուն միջնցաւ ոչ թէ իմական մկրտութիւնը կը հաւկցուի, ուստամբի չուրագ, այլ՝ փոխարերարական մրկրտութիւն, փառազներէ ապատելու համար:

66. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. ՊՕՂՈՍԻ ԽՕՍՔԵՐՈՒՆ ԴԵՄ. Պօղոսի խօսքերէն մէր քաղած վասակին դէմ (Բ. Կորնթ. Ժ 9 13) կ'ըսէն թէ բացատրու չէ Երեք ենթակայութեանց զանազանութիւնը եւ կարելի է զայն իմանուլ երեք անուններով բացատրուած միջիակ Աստուածոյ մը մասին, կամ Աստուածոյ եւ Քրիստոսի մասին իրեւ նոր յայտնութեան մը առաջդին եւ առաքեալին մասին:

Զենք վարանիք բաել որ եթէ ուրիշ աւելի պայծառ փաստեր չունենայինք, այս խօսքերը արդարեւ բաւական պիտի չըլլային ապացուածներու նկազեցոյ Երրորդութեան վարդապետութիւնը: Սակայն այսուհանգերձ նրանդ արքէ բաւար չէ այս փաստին ալ ուժը. այսունիդ եթէ զՔրիստոս իրեւ Աստուած իմանան, ոյն ատեն պէտք է որ Քրիստոսի բնկալեալ աստուածութենէն ուզգակի հասնին Երրորդութեան վարդապետութեան. իսկ եթէ զՔրիստոս խօսնան իրը լոկ առաքեալ Աս-

առածոյ եւ ոչ Աստուած, ովէտք է ըսեն թէ Երկու Ենթակայութիւններէն վերջ, որոնք Աստուած եւ Քրիստոս են, ինչպէ՞ս ովէտք է նոյն շաբթին կցել Սուրբ Հոգին ալ, առանց անոր մէջ եւս ընդունելու զանազաններ Ենթակայութիւն. Եւ եթէ Հոգին ալ աստուածային Ենթակայութիւն է, դիւրին է անկէ Եղբակացնել Երրորդութեան յարդապեսութիւնը:

67. ԱՌԱՐԿՈՒԹԻՒԽՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՄԻՈՒԹԵՆԵԼՆ. Հակառակորդները կը պնդեն թէ Ա. Գիրքին մէջ շատ յասակ կերպով արտայայաւուած է Աստուծոյ բացարձակ եւ անզանացան միութիւնը, Եւ թէ հնար չէ Հեռանալ ոյդ սկզբունքն, «Մասուցեալ ոմն առ նա (Քրիստոս) առէ, Վարդապետ բարի, . . . եւ նա առէ ցնա. զի՞ Հարցանես զի՞ զրարւոյ, մի՞ է բարի» (Մատթ. Ժթ 16, 17). կամ բառ միւս առաքեալներուն՝ «Զի՞ ասես զի՞ բարի, չի՞ ոք բարի՝ բայց մի Աստուած» (Մարկ. Ժ 18: Ղուկ. Ժթ 19): «Յայնժամ առէ ցնա Քրիստոս . . . զրեալ չ՝ Տեսոն Աստուծոյ քում երկիր պաղցես, Եւ զնա միայն պաշտեցես» (Մատթ. Ժ 10): Յարմարազոյն պիտի րլլար այնպէս մէկնել՝ թէ Երրորդութեան խորհուրդը ուրիշ բան չէ եթէ ոչ Հօր Աստուծոյ ինքինք Քրիստոսի միջոցաւ իր Հոգի Սուրբ ծանուցանելը:

Բայց այս բոլոր խօսքերը մեզ կը տանին առառաւելն քրիստոնէական այն միւս վարդապետութեան՝ որ Մարդեղութիւնն է Եւ որ լծորդ է Երրորդութեան հետ, Եւ հնար չէ հասկնալ մէկը առանց միւսին: Այս տեսութեամբ ոչ մէկ զժուարութիւն կայ առարկը առ խօսքերը ուղիղ իմաստով Հասկնալու համար: Քրիստոս կը խօսէր բայ մարդկու-

թեան, բայց միանդպամայն իբրև համադոյակից Հօր, ու իր անձին համար եւս կ'ըսէք ինչ որ կ'ըսէք Հօրը մասին: Իսկ միակ Ենթակայութեան մասին առւած իրենց բացատրութիւնը մուրա է, զի մենք արդէն ցոյց տուինք Ենթակայութեանց զանազանութիւնը, ու թէ Եւ Հօր՝ Որդւոյն եւ Հոգւոյն մէջ կ'ընդունինք միւսնոյն անբաժանութիւնը, ու թէ Եւ Հօր՝ Որդւոյն եւ Հոգւոյն մէջ կ'ընդունինք միւս Ենթակայութիւններէն մին անուանած առեն միւս Ենթակայութիւններն ալ հասկնալ:

Իրենց կարծիքին իբրև աւելի նպաստաւոր վկայութիւն յառաջ կը բերեն Քրիստոսի վերջին ազօթքին սա խօսքը. «Զի ծանիցեն զքեղ միայն ճշմարիտ Աստուած եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս» (Յովհ. Ժկ 3): Այս խօսքին մէջ իմաստը կէտադրութենէն է կախուած, սրովհետեւ Հակառակորդները կ'ուզեն իմանալ «Զի ծանիցեն զքեղ միայն ճշմարիտ Աստուած», կերպով մը բատին թարգմանութեան շարադրութեան յարմարելով: Սակայն յունականը եւ մէրինը միակութեան եւ ճշմարտութեան երկու առորդութիւնները յայտնարկու կ'ընծայեն «Աստուած» սոսուկութեան եւ ոչ թէ «զքեղ» Ենթակային, Եւ հետեւարար Հարկի է կարգալ «Զի ծանիցեն զքեղ՝ միայն ճշմարիտ Աստուած»: Բայց այս Քրիստոս ոչ թէ կը մէրժէ Ենթակայութեանց զանազանութիւնը, այլ կը մէրժէ յԱստուած կութեանց բազմութիւնը՝ ընդույթ մէջ հեթանոսներու մոլորութեան: Վերջին ազօթքին մէջ թէ Եւ Քրիստոս ասանձին հայցուածներ ունի առաքեալներուն համար, սակայն թէ ազօթքին սկիզբը կը խօսի «ամենայն մարմնոյց» վրայ, Եւ թէ վերջը կ'ըսէ «ոչ վասն նոցա (առաքեալներուն) միայն ազաւմ», այլ Եւ վասն ամենայն Հաւատացելոց բանին նոցա յիս» (Յովհ. Ժկ 2 և 20):

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Դար. 12)

